

Ա Տ Ե Ն Ա Շ Ո Ր ՝ Ո Ր Ա Զ ՝ Թ Ի Ւ 5

ԿԵՍ-ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

(ՄԻՋՐԱՆ ՏԵՐՏԵՐԵԱՆ)



3

ՊՈՒԲՐԵՇ

Պ. „Astoria“, strada Pictor Lushian, 14

1934

7

891.99

S-54

-0 NOV 2011

331-99

S-54

Uy

ԿԵՍ-ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

6062
6064

ՄԻՀՐԱՆ ՏԵՐՏԵՐԵԱՆ

(1888—1929)

Պատրախութ բան է համբայ ելլել ու համբան մեալ: Կայծ ու նենալ, ու չըսնկած մարի: Երգելու տեհչ ունենալ, ու չկարենալ պոռթկալ ներսի յուղումները:

Այդ է յաձախ ճակատագիրը հայ զրովին:



իրենց ներսը խեղդելով, և քանիներ՝ սրոնք համարձակած չեն մրմիջերու իրենց երգը, վախնալով կեանքի աղմուկին:

Ու կա՞ն ուրիշները սրոնք յանդգնած են, այս՝ պահ մը ճակած բախտաւոր միջավայրի մէջ, կրցած են բան մը պոռթկալ իրենց հողիի ճիշերէն: Բայց քանիները անցած դացած են անշմար, իրենց ճիշը

կան ալ որ առիթ գտած են իրենց ներսէն բան մը պատմեն: Բայց չեն կրցած հասուննալ: Մէկը չէ եղած որպէսզի ուղղէր իրենց կթուտ քայլերը, ու յօտէր, ատենին, ծաղիկներուն խառնուած փուշն ու խոտերը:

Կէս-մնացածներն են անոնք:



Կէս-մնացած մը, Միհրան Տէրտերեանն ալ: Լաւագոյն պայշտոններու մէջ ան ալ գէմք մը կ'ըլլար: Չարուեցան իրեն ոչ միշտավայրը ուր իր միտքը մարդէր, ոչ ալ զիւրութիւնները՝ որպէսզի իր հազին ձմլէր: Պղտիկ կայծովը որ իր մէջը կար, ու համեստ զարգացումովը զոր յաջողեցաւ ձեռք ձգել, ան հազիւ կայծկատաց փոսուայի մը պէս: Ոչ շրջապատ ունեցաւ որպէսզի լայննար իր հոգիին հորիզոնը, ոչ ալ զուրդուրուտ ձեռքիր՝ որպէսզի առաջնորդէին իր սկսնակի քայլերը: Ան սկսու խարիստավերալ, ու մէկնեցաւ կիսաւարտ:

Ծննած էր 1888 սեպտ. 22ին Սերաստիա: Հազիւ 4 տարու որր կը մնայ, ու իր մանկութիւնը կ'անցընէ զրկանքներու մէջ, անտէր-անպատճապան, զրեթէ փողոցները: Ութը տարեկանին Սերաստիայ որրանոցը կը գնեն զինքը, յետոյ Աղդ. վաշտարան, զոր 1903ին կ'աւարտէ: Դողոցը աւարտելուն՝ երկու տարի օգնուկան ուսուցչի պաշտօն կը վարէ հոն:

Զինքը 1905ին Վասնա կը գտնենք, ուր անմիջապէս հանրային աշխատանքի կը թուի: «Սոխակ» հոււագաթաթատերախումբը իր գործունէութեան առաջին գաշտը կ'ըլլայ: Միւս կողմէ կը սկսի զրել: Թատերախազերէ կ'ըլլան իր սկսնակի փորձերը, — «Խանասոր», «Եղբայրագաւառ», «Հայրը», արտեստէ զուրկ գործեր՝ որոնք իր կայծը կը մատնեն միայն:

Տարի մը յետոյ Ռուսուուք է: Հոն ինք է որ հիմք կը գնէ Սպամեան թատերախումբին, բայց կեանքի տաժանելի հոգերը իր մէջ կը մնացնեն ամէն ձիգ: Կոշկակարի մը քով կը փորձէ չոր հաց մը վաստկիլ: Անզօր յաղթելու կեանքի պայմաններուն, 1908 ին Երուսաղէմ՝ միարան գտանալու յոյսով: Մերժուած՝ զլիիկոր կը թողու Ս. Երկիրը, թափառելով երկրէ երկիր, վենաշիկ, մրանաս, յետոյ Պոլիս, առանց բնիոն մը ունենալու զրպանը, անցնելով, յաճախ փախստեայ, նաւակէ նաւակ, նաւէ նաշ, երբեմն ալ ոտքով կտրելով ճամբան, ամէն բախս կը փորձէ:

Վերջապէս 1910ին Սիլիսթրէ կու գայ Համբարձում Հաճի Սրբինի հրաւէրովը իրը երաժիշտ տեղւոյն եկեղեցին, ուր կը պաշտօնավարէ քանի մը տարի: Բնդէ. պատերազմին՝ դէպի Կովկաս ուռարացող հայ ալիքը զինքն ալ կը խառնէ կարաւաննին: Երեք տարի, 1916-1919, իրը երաժիշտ կը պաշտօնավարէ Թիֆլիս եւ այլուր: Յետոյ Պոլիս է, ուր 1920ին պահ մը կը գտնենք զինքը վահրամ Փափազեանի թատերախումբին մէջ: Ի վերջոյ կրկին կը դառնայ Սիլիսթրէ, ուր ամբողջ 9 տարի, 1920-1929, կը պաշ-

տօնավարէ իրը երաժիշտ ուսուցիչ:

Յանկարծական մահ մը, 1929 նոյ. 27ին, իր աչքերը կը փակէ, անպաշտպան ձգելով այրի մը ու երկու որբեր:

* *

Միհրան Տէրտէրեան ահազին ձեռագիր թողած է: Գրած է անդադար առանց բծախնդիր բլաբու: Վարժ յանդերուն հետ խաղալու, ան նախընտրած է ստանաւորը: Իրմէ կը մնան 200է աւելի ոտանաւորներ, որոնք ստուար մասով առակներ, մանկական բանաստեղծութիւններ ու երգիծական կտորներ են: Ունի նաև դպրոցական թատերախաղեր, ստանաւոր առաջներ, հանելուկներ, վիճակի քառեակներ: Իրեն չարուեցան ոչ նուրբ ճաշակը, ոչ ալ թերեւ հոգեկան արամագրութիւնները որպէսպի ապրող փունջ մը շնորհ: Անինամ ցրուեց զանոնք բազմաթիւ թերթերու և հանդէսներու մէջ,— „Զիթենի՛, «Ճանար Մանկանց», „Կիկօ՛, „Հորիզոն«, „Համբաւարեր«, „Մասիս«, „Հասկեր«, „Պատմնի«, „Փունջ«, „Կոչսակ«, „Երկիր«, „Նոր Սրչալոյս«,— զանազան ստորագրութիւններով, ինչպէս Տէրեանտէր, Մէն-Տիւն, Միհ-Տէր, Հարմին, Գամառածովա, և այլն:

Երգիծական-բանաստեղծներու ցանցառ հոյլին մէջ՝ Միհրան Տէրտէրեան պիտի կրնար գէմք մը դառնալ, եթէ արուեստի մտահոգութիւնը խառնուէր զրելու իր գիւրութեան: Աւա՛զ որ ան կը մեկնի անաւարտ:

* *

Իր մահուան հինդերորդ տարեգարձին առթիւ փունջ մը երբ կը քաղենք հոս իր թողած ձեռագիրներէն, հետու մեզմէ միամասութիւնը հայ զրականութեան աւետելու անծանօթ գէմք մը, Արժէք մը: Ան պիտի կարենար Սրմէք մը դառնալ՝ եթէ ունենար տարբեր միջավայր ու տարբեր շրջապատ:

Ուղեցինք միայն գաղափար մը տալ համեստ հայ զրողի մը երկէն, ուր եթէ ապրով էջեր կը պակսին, կան սակայն շատ մը էջեր ալ՝ ուր վարժ ապաշտիութեան մը խառնուած են յաձախ հիւմօրը, սրամտութիւնը, հեղնանքը:

Կէսմինացած, բայց մէ՛զք է որ անհետ կորսուի այս տղան...
ՇըԶիկ

Դ Ե Բ Չ Ա Կ Գ Ա Ս Պ Ը Ր Ը

Պարապ ու անդործ Պասպար աղմարը,
Վերջապէս կազմեց սա զաղափարը
Թէ՛ պէտք է անդործ չըլալու համար
Սրհեստ մ'ունինալ, բայց լաւ ու յարմար:
Սնցուց իր մտքէն
Սրհեստներն ամէն:
Վըստահ, համարձակ

Յանկարծ որոշից ըլլալ մէկ գերձակ,
Խ՞նչ են գերձակի զործիքներն արդէն,
Բացի ասեղէն, մէկ ալ մ'ըստաէն:
Մըկրատով կարէ, ասեղով կարէ.
Դըմուար է անոր՝ ով որ անկար է:
Պիտի հարցընէք. «Խ՞նչ եղաւ վերջը».
Խանութ մը բացաւ ու նըստաւ մէջը:
Խելօքին մէկը, Գասպարի նըման,
(Խելօք կը պակսի աշխարհի վըրան,)
Կըտոր մը կերպաս զըրած անութը.

Մըստաւ խանութիը
— Բարի լոյս, վարպե՛տ, առ առ կերպասէն,
Խնձ վերպրկու մը կարէ ձեւաւոր»:
— Լա՛ւ, զըմիուս վըրայ, Բաղէշէն Բասեն,
Գուն հաւատա՛ որ

Զես կարող զըմնել գերձակ մ'ինձ նըման:
Զեւրս աննրման,
Կարըս դիմացկուն, զինն ալ շատ աժան:
Շատ մը անարժան,
Եւ անպատուարեր

Վարպետներու պէս հս մարդ չեմ խարեր,
Զեւուած ու կարուած լաւ, Խընմըտօրէն,
Վերարկուգ կ'առնես քանի մը օրէն»:
Ճամբայ տալէ վերջ իր յաձախորդին՝
Առաւ մըկրատը, ճը՛խ, հա՛, ճը՛խ, որ զին
Զեւքն անցաւ կըտրեց: Դարձուց, նայեցաւ,
Տեսաւ բանի մը չը նըմանեցաւ:
Գընաց ու զըտաւ յաձախորդն իրեն,
Եւ մըտերմօրէն՝

— Յարեկամ, ըստւ, շիտակը այդ քու
 Կերպասէն երբեք չըլլար վերարկու.
 Շարվար մը շինեմ ապրանքէն ևս ապ՝
 Որ ամէն տեսնող խածնէ իրեն մատ»:
 — Եթէ այդպէս է՝ ձրգէ. վերարկուն,
 Ենքով շնորհքավ շարվար շինէ դուն»:
 Գընաց ձեռք տուաւ մըկրատն ու տսեղ
 Որ շինէ աս հեղ
 Շարվար մը ազուրու: Կըտըրտեց, կըտտեց,
 Քակեց ու նորէն քըոթեց, կարկըտեց,
 Աս ալ շարվարի չը նըմտնեցաւ:
 Գասպար վարպետը րընտւ չըդգաց ցաւ,
 իր յաճախորդին
 Քով գընաց կըրկին.
 — Յարեկամ, ըստւ, ևս մըտածեցի,
 Լաւ մը հաշուեցի,
 Տիսայ թէ այդ քու ապրանքէն ալ վար
 Կերպասէն անզամ չեն շիներ շարվար:
 Զեւաւոր, յարմար
 Եկուր բաճկոն մը կարեմ քնդ համար
 Տոկուն, հաստատուն...»
 — Եթէ այդպէս է՝ բաճկոն շինէ դուն»:
 Գասպար վարպետը ոյժ տուաւ կըրկին
 Զեւոքի մըկրատին:
 Բաճկոնի գործն ալ մընաց անկատար:
 — Շիտակը ըսեմ բարեկամաբար,
 Բայց՝ չը բարկանաք,
 Ի՞նչ կ'ուզեն ըսեն,
 Վերարկու, շարվար, ոչ ալ բաճկոնակ
 Կը շինուի ձեր այդ բերած կերպասէն:
 Քեզի տսպրակ մը կարեմ աննըման՝
 Որ տեսնողները վըրան զարմանան.
 Տան մըն ալ համար շատ պէտքի բան է,
 Չէ, կը պահպանէ
 Ուտելիքները փոշիէ, հողէ
 Եւ նոյնիակ դողէ:»
 — Լաւ, Գասպար վարպետ,
 Էստւ մարդուկը, հիմայ քեզի հետ
 Վիճարանիմ ևս:

Տոպրակ մը շինէ դուն դիտցածիդ պէս»:
 Առաւ մըկրատը, նորէն կըտըրտեց,
 Կըտորի կըտորի մօտ բերաւ, քըոթեց,
 Աւրեց վըճացուց ինչպէս որ հարկ էր.
 Հիմայ շինածը տոպրակ թէ պարկ էր.
 Նայեցաւ, կեցաւ
 Ինքն ալ շինածէն բան չը հասկըցաւ:
 ... Քանիներ կան որ իրենց խելքէն վեր
 Զեւոք տուած ծանըր ու բարդ խնդիրներ
 Հոլարտ կը ճառեն նորէն և հինէն
 Ու վերարկուցուն տոպրակ կը շինն:

ՊԱՏԷԿ Ի ԿԱՊՈՂ ՈՐՄՆԱԾԴԻՐԸ

Որմիազիր մը գործի տաեն
 Սայթաքելով՝ կ'իյնայ պատէն,
 Կը ճըմլուին ծունկն ու արմուկ:
 Ճիչ ու աղմուկ
 Կը բարձրացնեն ներկաները.
 — Վաղեցէ՛ք չուտ
 Ու կանչնցէք բըժիշին հըմուտ,
 Կը բնակի քիչ մը վերը»:
 Չէ՛, զացէ՛ք չուտ դեղագործին...»
 — Ի՞նչու երթաք այդ անփորձին.
 Հիւանդանոցը շատ մօտ է,
 Տանինք այնտեղ...
 — Դեղարանը տեսէ՛ք հոտ է,
 Բերենք շուտով գարման ու գեղ...»
 Որմիազիրը գալով ուշքին՝
 Ճիչ մը ուժգին
 Կը բարձրացնէ, — «Բըժիշկ ու գեղ
 Հարկաւոր չեն, զըտէք ուրտեղ
 Պատէն ինկող ուրիշ մը կայ.
 Սատուա՛ծ վրկայ,
 Պատէն ինկողին ցաւերէն մորմոք՝
 Պատէն ինկող մը կը հասկընայ լոկ»:

Ռ Ի Խ Տ Ը Բ

Հայկ աղբարը ձըկնավաճառ.
 Որ կեանքին մէջ օր մը տաճար
 Մըտած ալ չէր,
 Երբ ծովն ինկած կը մ'արտընչէր
 Լեզի, աղի
 Ալիքներուն հետ կատաղի,
 Միտքը գալով մեղքերը մեծ՝
 Զըդչաց, ուխտեց.
 — Թէ լըսս իմ՝ ձայնին, լացին
 Եւ աղատես, Աստուածածի՞ն,
 Պիտի ըլլամ ևս քու գերին,
 Քու պատկերին
 Կեցած առաջ՝
 Խաչակնքեմ լալահառաչ»:
 Եւ իրաւ ալ աղատեցաւ:
 Ու ողջ, առողջ՝ զընաց, կեցաւ
 Աստուածամօր պատկերին դէմ
 Որ ժըպտադէմ
 Դրբկած էր իր Յիսուս որդին:
 Եկեղեցին չկար ոչ մին:
 Խընդրեց, ըսաւ. «Աստուածամ'ր,
 Շնորհակալ եմ որ ինձ համար
 Այգաէն եղար գուն հոգատար...»
 «Սուտ է, սուտ է, մի՛ հաւատար»
 Լուսարար ձայնեց ժամուն՝
 Որ այդ ժամուն
 Ետեւ կեցած էր խորանին:
 Մէր ձըկնորսը Յիսուս որդին
 Կարծելով այդ ձայնին աէրը՝
 Ներողարար
 Շարունակեց իր խօսքերը.
 — Յանցանքներս իմ անհամար
 Թէ ներես գուն, ո՞վ Տիրամա՛ր,
 Կը խոստանամ ալ չըլլալ չար...»
 «Սուտ է, սուտ է, մի՛ հաւատար»
 Լըսուեցաւ այդ ձայնը նորէն:

Հայկ աղբարը հանդարաօրէն
 Շարունակեց աղօթքն իրեն.
 — Կրպէ՛ վերէն
 Հըրեշտակը որ պահպանէ
 Զիս չար բանէ
 Ու ես կ'ուխտեմ ըլլալ արդար:
 «Սուտ է, սուտ է, մի՛ հաւատար»
 Զայնը կըրկին
 Հընչեց ուժգին:
 Մէր ձըկնորսը սակայն այս հեղ
 Բարկութիւնով լիցուած անեղ
 Յիսուսին այդ պատկերին լուս
 Պուաց անլուր
 Զայնով մ'ուժեղ և կըրակոտ.
 «Լըսէ՛, ծօ՛ զուն, ապուշ լակոտ,
 Մօրը հետք խօսիմ կոր ես,
 Գուն ի՞նչ այդպէ՛
 Գըլուխ ալնկեր
 Ոտքով, ձեսքով մէջ ևս ինկեր:»

ՎՐԻԺԱՌՈՒԻ ԳՈՐԾԸ

Երկար տոտիկ
 Մէկ գորտիկ
 Զայրանսարով չաղացպանին,
 (Չե՞ս զարմանար եղած բանին),
 Կեցաւ գետի գէմի հոսանքին,
 Չնայելով կէս թըզաչափ
 իր հասակին՝
 Բսաւ. «Ի՞նչ է ջուրը սաշափ
 Որ խըմելով ես չը կըրնամ
 Հատցընել,
 Ու պատել այդ չար, անըզզամ
 Զաղացպանը:» Մի՛ հարցըներ
 Գործը ի՞նչպէս վերջացաւ,
 Կըմեց, խըմեց, պայթեցաւ:

Մ Լ Ս Լ Բ Բ

Եատ առաջներ
 Ամերիկան
 Երբ ճանչցած չէր
 Ասիացին ու Ասիան
 Մըսալը Եանքին
 Փոքր Ասիան կտրած լայնքին՝
 Ամերիկա կը դառնայ ետ,
 Առած իր հետ
 Իրեւ մական
 Մեր պատմական
 Թոնիրներուն ու կուտիչը*)
 Փայտէ շերեփին ու ակիշը,
 Եւ համարձակ
 Արրահի մը մէջ ընդարձակ
 (Ուր բազմութիւն մէր հաւաքուած
 Զինք լըսելու)՝
 Բեմը կ'ելլէ սըգուած-հաղուած
 Տեսածները իր ըսելու:
 — Ով պարօննե՛ր, ա՛հ, այն տեղեր
 Եւ այն գեղեր
 Պըտը լովլ ուր ես դացի՝
 Ի՞նչ զգացի
 Դիտէ՞ք արգեօք, — սոսկում ու վա՛խ...
 Ասիացի մարդիկ ձիւաղ՝
 Հըսկաներ են նըման լիրան,
 Անոնց թեւեր մէկ մէկ գերան,
 Հըրաշք էր որ զիս չը կերան...»
 Փայտէ շերեփին ալ կը հանէ
 Եւ ցոյց տալով
 — Դիտէ՞ք, կ'ըսէ, աս ի՞նչ րան է,
 Աս զըգալով
 (Զըլլայ զողաք)
 Անոնց տըղաք
 Կուտեն ապուը
 Եւ կերակուր.

*) Կուտիչ— Թոնիրի կամ փուտի կրակը խառնելու փայտ
կամ ձող:

Իսկ այս ձողին կ'ըսեն կուտիչ,
 Այս է անոնց ակռայ փորիչ...»
 Այդ բազմութեան մէջը սակայն
 Նըստած իրեւ հանդիսական
 — Դժբախտա՛բար —
 Կը գտնուի մէկ հայ աղբար,
 Որ համբերել չը կըրնալով
 Այդ սուտերուն՝
 Կ'ելլէ իսկոյն
 Աըրան նըստած իր աթոռին,
 Եւ կը ձայնէ այդ բոլորին.
 — Ով պարօններ
 Եւ տիկիններ,
 Ես ինքս ալ հմ՝ Ասիացի,
 Ապացոյց մը ձեղ փաստացի,
 Տեսէ՞ք, փայտէ այդ գերանը
 Կը մըտնէ՞ այս իմ բերանը: »

Ա Թ Յ Ֆ Կ Ե Բ

Դուն մի՛ ըսեր ուղածը՝
 Որ չը լըսես չուզածը՝,
 Խօսքը ունի արձագանդ
 Քեղ կը դառնայ ըսածը:

Շատ գիտնալը՝ շա՛տ բան է,
 Շատ ընելը՝ զատ բան է,
 Դուն Քիչովը՝ շատ ըրէ՝
 Գիտնալ ընել՝ վա՛տ բան է:

Կհանքը որքան որ տեւէ՝
 Մ'երթար չարին ետեւէ,
 Չարին վարձքն է միշտ չարէն,
 Դուն բարին հետեւէ:

ՄԱՐԴԱՅԱՆ ՀՐԵՇՏԱԿԱԼ

— Գարրիէլ, կանչեց Արարիչը սրտնեղած,
— Ալ ձանձրացայ սու' նեխած
Գանդատներէն մարդոց չար ու տպերախատ.
Երանի թէ Աղամ, Եւան և Դըրախտ
Զըստեղծէի, կամ Բարիին ու Զարին
Այդ ծառերը արմատներէն չորհային:
Տե՛ս սա եկած բողոքները այրերէն՝
Որոնք իրենց չար կիներէն այրե՞ր են:
Տե՛ս, ասոնք ալ գըրաղները կիներ են,
Որոնք մարդոց գաժոն ձեռքը ինկեր են:
Ո՞րն է իրաւ, ՞ո՞րը սուտ,
Ո՞րն է խառնակ՝ ՞ո՞րը զուտ:
Գընա, Գարրիէլ, իջիր աշխարհ, մարդացի՛ր,
Ասրէ իրը մարդ, լաւ հասկըցիր ու գարձի՛ր»:
Եւ Գարրիէլը մարդ-հրեշտակ՝
Իջաւ աշխարհ շիփ շիտակ:
Գեղեցիկ մէկ պատանի՛.
Բոէք, ինչպէ՞ս չը տանի
Սիրուն աղուոր օրիորդներուն խելքերը:
Կորսընցուցած իր մուտքերն ու ելքերը՝
Գարրիէլ-հրեշտակ սիրոյ անուշ բաժակը
Քառեց մինչեւ յոտակը:
Լըրացած էր պայմանաժամն Արարչին:
Թը ու ու գընաց ներկայացաւ իր առջին,
Աւ խօսեցաւ. «Տէ՛ր Արարիչ ամէնուն,
Օրհնեալ ըլլայ քու անուն,
Տեղեկագիրս պատրաստած եմ զըրաւոր.
Աղջիկները հրեշտակներ են երկրաւոր,
Մեզի նըման սուրբ, բարի,
Եւ նըման են անբըծութեան տիպարի:
Տըրամարդիկ ստատանաներ են գաժան,
Դըժոխային կըրակներու են արժան:
Մըթագնեցաւ Ստեղծողին Սուրբ երես,
Բուռւ. «Գարրիէլ, մեծ սիսալ մը գարծեր ես,
Բողոքները որ միշտ ինձի եկեր են,

Ամուսնացած այրերէն են, կիներէն.
Ինչպէ՞ս հաւասամ ես զըրիդ,
Ինձ չեն թուիր ձըզըրիտ:
Աշխարհ գընա՛ գուն կըրկին,
Ամուսնացի՛ր, զաւակըդ ա՛ս քու զըրկին,
Տեղեկագիրդ անկէ՛ յետոյ պատրաստէ,
Վերջը եկուր ինձ փաստէ՛»:
Գարրիէլ նորէն իջաւ աշխարհ, մարդացաւ,
Կին չէր կինը, փորձանքներու փորձանքն էր,
Անոր ո՞ր մէկ յանցանքներ
Առնէր գըրի. ի՞նչ պատիմ էր, ի՞նչ պատիմ.
Պատիմ ալ չէր, խայթող ի՞ճ:
Եւ մանչուկ մը տուաւ իրեն ալ երկին.
Գեղեցիկ էր, սակայն ափսոս որ իր կին
Առաջուան պէս միշտ կը կըռուէր, կը վիճէր,
Կը գորգոսար, կը ծեծուռոտէր, կը ձըչէր:
Խեղճ Գարրիէլը միշտ զըրտւիը կը ծեծէր
Եւ իր աշխարհ եկած օրը կ'անիծէր:
Կ'ուզէր փախչի կըրկին վեր,
Սակայն ինչպէ՞ս թողուր զաւակն իր անտէր.
Եւ ակսաներն իրար սեղմած՝ սպասեց
Մինչեւ զաւկին տարիքն եղաւ տասնըլից:
Օր մը անոր պատմեց իր սև պատմութիւն,
Մարդանախն իր և կընաջը վատութիւն:
Բաւ. «Որդի՛ս, պիտի մեկնիմ ես հիմակ,
Բայց չեմ ուզեր թողուր քեզ խեղճ ու մինակ,
Կ'ուզեմ սր գուն ապահով գործ մ'ունենաս,
Գործ մը զիւրին, անվլնաս,
Որով հացըդ կարենաս լու մը ձարել
Եւ ամէնուն արմանք-զարմանք պատճառել:
Պիտի գառնաս բժշկապետ մը ընտիր.
Հիւսնդներուն քովի անարգել միշտ մըտի՛ր,
Երբոր տեքնես զիս հիւանդին ոտքին տակ՝
Պիտի բուժուի, ատոր եղի՛ր գուն զիտակ,
Կ'ուզես գեղ տուր թունաւոր,
Կ'ուզես ջուր տուր գունաւոր:

Է Շ Ա Ռ Ջ Ա Խ Ո Ւ Բ

Իսկ երբ տեսնիս զըլխուն վերեւն եմ կեցած,
 Օգուտ չըկա՛յ, պիտի մեռնի անկասկած»:
 Թըստ զընաց թափ տալով իր թեւերուն:
 Բըժըշկապեսն հանեց հոչակ ու անուն.
 Իրը խօսք չէր, այլ պատզամ.
 Ինք հիւանդին կը նայէր լոկ մէկ անգամ,
 կամ մէկ խօսքով կը բուժէր,
 Կամ վերջնական անոր մահը կը գուժէր:
 Ծանր հիւանդ ու տըկար՝
 Թագաւորի որդին պառկած կը տըքար...
 Մեր ըլժիշկը աչք մը նետեց հիւանդին,
 Տեսաւ հայրն իր, որ մահուան սուր գերանդին
 Զեռքը ըլսնած՝ զըլխուն վերեւ կը սպասէր.
 Ալ մահուան գուռն էր հասեր:
 Ելաւ ըստւ. «Տէր թագաւո՞ր, անօգո՞ւտ,
 Զաւեկիդ մահն է մօտալուտ»:
 «Բըժըշկապէ՛տ, — թագաւորը հառաչեց.
 Ու լալագին աղաչեց.
 — Թէ որ զաւեկիս մինուձար
 Դուն տաս ցաւին գեղ ու ձար՝
 Պիտի տամ քեզ հարըստութիւն ու զանձեր.
 Առանց անոր՝ ինձմէ աշխարհն է անցեր»:
 Մեր ըլժիշկը շատ մըտածեց ու կեցաւ,
 Յանկարծ մըտքին կարծես լոյս մը ծագեցաւ,
 Վաղեց մըտաւ հիւանդին քովն ու պոռաց,
 — Վա՛յ քեզ, հայրի՛կ, ալ կորած ես ու կորա՛ծ,
 Սաստիկ կատղած ու վար թափուծ իր մազեր՝
 Մայրիկս եկա՛ւ, հոս ըլլալդ է խմացեր»:
 Իեղձ Գարրիէլը կընոջ գալն երբ խմացաւ՝
 Ինչ ընելը չիմացաւ.
 Ո՞վ կը նայէր հիւանդին...
 Առած իր սուր գերանդին
 Ետ չը նայած, պատուհանին գուրս թըստ,
 Ու իր շունչը միւս աշխարհի ծայրն առաւ:

Եշը իր պոչ
 Տընկած վեր, վեր՝ բարձրագոչ
 Կը զըովըսար:
 Լեռը, ձայնէն, կը սարսըսար:
 Երբ այն կողմէն ձըպուռն անլուռ՝
 Ճըոճըսոց մը ձըգեց անլուր:
 Մէկ ժիր մըրջիւն.
 Հանեց մընջիւն.
 — Ի՞նչ կայ, ճըպուռ չարաբաստիկ,
 Որ կը ճըուսս այդպէս սաստիկ»...
 — Զայնը՝ իշուն դանդաղ, անբան,
 Պիտի խեղզեմ՝ ես անխափան,
 Որ հասկընայ խելքովն անձար՝
 Թէ ես ունիմ ձայն, միտք, հանձար»...
 — Յիմար միտքերդ գուն մէկդի թո՛ղ,
 Մւր՝ քու ճըուց՝
 Մւր՝ սար ու ձոր հիմէն թընդող
 Իշուն զըուց»:
 Բայց չը կախեց ճըպուռն ականչ
 Ու սաստկացուց ճըուցն ու կանչ,
 Շըտկուեցաւ, մէկ ծըռեցաւ,
 Մէկ ալ յանկարծ պատըստեցաւ
 Իր ձայնատու բարակ թագանթ
 Ու ցընդեցաւ ձայնն ու տաղանդ:

* * *

Խելքով, մըտքավ թէ որ գաճան
 Ելներ եք,
 Ա՛յ, պարոննե՞ր դըժուարահաճ,
 (Այս խօսքերուս կը ներէք)
 Դուք ձեզ հըսկայ կարծելով,
 Երբ խենդ, խելառ պարծելով
 Հըսկայի դէմ կը կենաք,
 Ճըպուռը ձեզ օրինակ:

Գ Ի Ն Ո Վ Ը

Պոլիս, Հայոց
 Թէ Յունաց,
 Ժողովուրդն հոծ
 Հաւաքուած.
 Պատրիարքնուն դէմ ահեղազոչ
 Մեծաձայն
 Կը բողոքէր. «Չենք ուղեր, ո՞չ,
 Խարերան,
 Խառնակիչը այդ անպատիւ,
 Անկցի՛, կորչի, զի անթիւ
 Վընաս հասցուց մեր աղջին»:
 Օրօրուելով անդին, ասդին՝
 Կու գայ լովիկ մէկ արբած,
 Կը կանչուըստէ կատաղած.
 — Խարերայ է, խառնակի՛չ,
 Ինչ պատիժ տաք՝ քիչ է, քիչ.
 Զէ՞ք լըսիր,
 Զեմ ուղեր...»
 Հետաքրքիր՝ մէկն այս անդամ
 Կը հարցընէ մեր զինովին,
 — Այ բարեկամ,
 Ով չես ուղեր որ զայրադին
 Կը կանչուըստիս գուն այդպէս...»
 — Զէ՛, չեմ ուղեր, չեմ ուղեր ևս
 Մեր զինեպանն
 Անպիտան,
 Որովհետեւ անարատ
 Դինին մէջ ան առատ
 Զուր կը խառնէ, խառնակի՛չ է,
 Ինչ պատիժ տաք իրեն քիչ է...»

* * *

Ժողովակը, քուէներու
 Ասեն այսպէս ժըխոր, աղմուկ
 Բարձրացընող խելքներու
 Զէ՞ք հանդիպեր երբեք դուք,
 Մէկ հարցուցէք՝ պիտի տեսնաք
 Որ անպայման
 Այդ խեղներուն ցաւը մինակ
 Կամ զինին է կամ զինեպան...

8882-572

Վ Ի Շ Ծ Տ Ը

Աստղերն ու լուսին, արմւը ցոլուն,
 Թըսչուններն օդին, ձուկերը ծովուն,
 Չորքոտանիներ ընտանի, գաղան,
 Շառեր, ծաղիկներ, բոյսեր զանազան,
 Երկինքն ու երկիր ստեղծեց Աստուած,
 Ամէնուն տեղը որոշեց գըրաւ,
 Միմիայն վիշտին տեղ մը չը գըտաւ:
 Երկինքը ծածկող ամպերու նըման
 Վեր բարձրանալու տուաւ նախ հրաման.
 Մըթագնեց երկինք, կայծակ, որսում
 Ակըսաւ ժայթքել անվերջ, անհատնում:
 Եւ հրամայեց Տէրն իր ձայնով թունդ
 Երթալ մըսներու ծովերու անդունդ:
 Տանիլ չը կըրցան սակայն ծովերն ալ,
 Գոռ ալիքներով սկըսան վերնալ,
 Փըրփըրիւ, կատղիւ և ահեղաձայն
 Յամաքի վըրայ ըլլայ ցիր ու ցան:
 Եւ անտանելի այդ վիշտին հակը
 Տէրը զետեղեց ինսներուն տակը.
 Բայց ինսներն երբեք չը կըրցան տանիւ,
 Ակըսան ահով չարժիւ, տատանիւ,
 Կատարներն իրենց վըշըրել, ծակել
 Եւ որոտինդոստ հուր, բոց արձակել:
 Եւ Աստուած տեսու թէ վիշտի բեռը
 Ո՞չ երկինք, ոչ ծով, ոչ հրոկայ լեռը
 Կարող են տանիւ: Թէ միայն, միայն
 Աստուած մէկ կարող, կամ մէկն իր նըման:
 Ստեղծեց մարդը պէս իր պատկերին
 Միբա մը չինեց կուռ, գըրաւ անոր մէջ:
 Եւ գարձուց զանի այդ վիշտի զերին:
 Եւ այսպէս ահա՛, ըիւր գարեր անվերջ
 Երկինքի, ծովու, լիրանն ամենի
 Զը տարած վիշտը, մարդը կը տանիւ:



ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՐԱՐԸ

Քիւրտիստանի զիւղը Տէրպէր
Ունի եղեր մի զող Տէրտէր.
Զարմանալու ինչ բան կայ որ,
Զէ՞ որ Յուղան գող, մեղաւոր,
Մանիչ մէկն էր,
Բայց Յիսուսի աշակերտն էր:
Չերկընցընկամ, կամ քարոզի
Չելեմ ձեղի:
Աս տէրտէրը իրեն ընկեր՝
Լուսարար մ'ալ ունի եղեր,
Լքման, լըման
Ամէն բանով իրեն նըման:
Առաւօտ մը, ժամու կէսին
Շարականի երբ կը սկսին
Իրարու հետ կ'առնեն, կու տան
Եւ կը սկսին սակարկութեան:
Օրհնեալ է զիւղն Տէրպէր,
Եւ օրհնեալ է իր Տէրտէր:
Երանելին՝ զիշերը
Ուհին ութը էշերը
Դըսի ճամբէն անցուցեր՝
Գիւղէն քաղաք է քըշեր:
Գողացելոց, շորթելոց,
Ասուած հարցըն մէրո՞ց:

ԼՈՒՍԱՐԱՐԸ.—

ՏէրտէրԸ.—

ԼՈՒՍԱՐԱՐԸ.—

Շունչանորդի՛ լուսարար,
Առ'ւս, քեզ կ'ընկամ կիսարար,
Առ'ւս, որ տէրը չը լըսէ
Եւ վրանիս մուր քըսէ.
Մէր սուրբ զիրքն ալ աս կ'ըսէ՝
Բաժանելոց, կիսելոց
Ասուած հարցըն մէրո՞ց:

Փառք հօր եւ որդւոյ
Եւ հոգւոյն սըրբո՞յ

Օրհնեալ Տէրտէր՛, անտառամ,
Բնասո՞ր խօսքիդ հաւտառամ
Աս մէկը չէ՝ կը խարես,
Մինակ կ'ըսես ավարա տամ:
Էտարդախնկոց, խարելոց
Ասուած հարցըն մէրո՞ց:

ՏէրտէրԸ.—

Այժմ և միշտ և յաւիտեանս
Յաւիտենից, ամէն:

Բսած խօսքը լաւ չափէ՛
Ետքը բերնէդ դուրս թափէ.
Ժամէն վիրջը փարագ պ'ո,
Մ'երկընցընե՛ր, կարճ կապէ՛:
Պապանձելոց, լըոելոց
Ասուած հարցըն մէրո՞ց:

ԹՐԹՐՈՒԹՐՆ ՈՒ ԽՂՈՒՆՁԸ

Սողոսկացող թոյլ ճըճին
Այսպէս ըսաւ խըզունջին.
— Տունրդ խեցի, բաց գըսնակ
Այդպէս ասած քու կըսնակ՝
Դուն օրն ի բուն, այս խըզունջ,
Կը շրջիս քու տընկած դունչ,
Ինչ բանի է օդտակար
Բու՛, անպէտ այդ տակառ:
Նօթի ձեղիկ մը չընչին
Իջաւ վրան խըզունջին,
Ճանկ, կրտուց չը զօրեցին
Կոտրտելու ձիդ խեցին,
Ապա իջաւ մհծ թափով
Կրլեց ճըճին, շտապով:

Ք Ս Ա Խ Գ Ա Յ Լ Բ

Կենդանիներու
 Տէրն ահարկու
 Առիւծն յանկարծ հիւանդացաւ:
 (Ի՞նչ սրտի ցաւ):
 Ամէն կողմէն եկան, հասան
 Վայրի գազան,
 Վազր ու յովազ,
 Արջ ու վարազ,
 Գայլ, բորենի, ինձ, շընազայլ:
 Արագաքայլ
 Ճագար, այծեամ, ընձուղտ, եղնիկ
 Մեծ ու պղտիկ
 Արտի խորէն,
 Յաւակցօրէն
 Աղօթեցին ու մաղթեցին
 Որ առիւծին
 Կեանքը՝ մահէ
 Աստուած պահէ:
 Ազուէնն էր պակաս համախըմբումէն...
 Քըսու, բանսարկու գայլը խընդումէն
 Պիտի մարէր.
 Որքան յաւ էր
 Որ աղուէսին գըտաւ առիթ
 Տարու հարուած մը մահառիթ.
 — Տէր թագաւոր,
 Սն մեր քաւոր
 Ազուէնն հիմայ քեղմէ անվախ՝
 Ուրախ, ուրախ
 Կ'երգէ երգեր,
 Ուտելով գէր
 Աքլորներուն միալ համեղ»:
 Ազուէնն անմեղ
 Երբ ուրկէ ուր
 Լըսեց այս լուր,
 Ինչպէս թեթև
 Արագաթեւ

Թըռչուն՝ հասաւ:
 — Տէր իմ, ըսաւ,
 Երբ ձեր վիճակը այսքան ցաւատանջ
 Հասաւ իմ ականջ՝
 Վաղեցի չորս գին, հըմուտ, բանիրուն
 Մ'հծ բժիշկներուն:
 Միեւնոյն միջոցն ու միեւնոյն գեղ
 Բախն ամէն տեղ.
 «Առիւծ արքան
 Ցաւեր որքան
 Ունի, չուտով կ'ապաքինի՝
 Եթէ հաղնի
 Գայլին մուշտակ
 Մորթը տաք, տաք»:
 Ինչո՞ւ տանջուիք գուք զուր տեղը,
 Ա՛յս է եղեր լոկ ձեր դեղը»:
 Համոզուելով Ազուէսուկին
 Բասծ սուտին՝
 Անագորոյն
 Առիւծն իսկոյն
 Թաթովին ահեղ
 Քըսու գայլը գետին փըսեց
 Ու փողոտեց:

Ա Թ Ա Ֆ Ն Ե Ր

Կեանքի գասն է, — լու փորձէ,
 Քիչ խոսացիր, շատ գործէ:
 Արժէքաւոր խօ՞սք կ'ուզես, —
 Շատ մըսածէ՛, քիչ խօսէ՛:

Կաթիլ, կաթիլ շահը քիչ,
 Թէ խընային՝ կ'ըլլայ լիճ,
 Զո՞ւր են շահին իսկ գետեր՝
 Երբ խընայիլ չես դիտեր:

ԵՒԱՆ ԵՒ ԿԱՏՈՒԻՒՆ ՊՇՈՅԸ

Կը պատմեն թէ (մեղքը վիզը պատմողին)
Երբ Ադամի մէկ կողին
Ոսկորն առաւ Աստուած, Եւան շինելու՝
Կենդանիներն իր հրլու
Ամէն կողմէն վաղեցին
Եւ իր չուրջը պատեցին,
Որ երեսը տեսնեն իրմաց տէր մարդուն:
Սնոնց մէջէն խեռ կատուն
Աչքիրը սուր և վայրագ
Երրոր տեսաւ այդ իւզալի ոսկորը
Կը՛ռ, կը՛ռ ըրաւ իր փորը,
Խըլեց փախաւ շատ արագ:
Հաւատարիմ շունը վագեց հեւալէն
Հասաւ իսկոյն ետեւէն,
Պոչէն խածաւ ուժգնագին.
Բայց կատուի թաւ աղին
Փըրթաւ մընաց իր բերան՝
Մինչ ան փախաւ ելաւ ծառի մը վըրան:
Աստուած տռաւ այդ աղին
Շըտկըսելով փութագին՝
Հանեց կին մը երեւան,
Խեղձ Ադամին ընկերը, —կատուի պոչ մէր Եւա՞ն:

* * *

Ասոր համար այդ պոչը
Հաւատարիմ երրիք չ'ըլլար տիրոջը:
Որքան ալ որ բարիք ընել գուն ջանաս,
Կընոջ սիրոյն յոդնիս, հալիս վերջանաս,
Ատեն եկա՞ւ, մոռնալով քու ջանքիրը
Կատուի պէս ցոյց կու տայ իր ճանկերը:

ԼՕԳՄԱՆՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ

Անուշ խօսիս անուշ մարդուն,
Անուշ մը քեզ կը լըսէ.
Անուշ խօսիս դաժան մարդուն
Երեսիդ մուր կը քըսէ:
Կ'ուղի՞ն խօսած խօսքը աղդէ,
Ամէն մարդու իր հասկըցած
Լեզուով խօսէ՛ կամ սաստէ՛:
Հիմակ լըսէ
Տե՛ս, առակըս ի՞նչ կ'ըսէ:

* * *
Իր արուեստին հըմուտ յոյժ
Յայտնի րըմիշկ, վիրարուժ
Լօգմանը,
(Որուն կ'ըսն թէ չէ եղած նըմանը)

Զէր գործածեր շատ գեղեր:
Հիւանդներուն վըտած, նեխած վատ տեղեր,
Միրտ, ստամոքս, երիկամունք կամ աղիք
Դուրս հանելով՝ խաղաղիկ
Կը ձեղքըստէր, կը կըտըրտէր, կը նայէր,
Սուր դանակն իր վըտածին չէր խընայէր:
Ապա՝ ան յոյժ
Լեզուով անուշ
Կը փաղաքչէր

Երբ կըտըրտած անդամն իր տեղը քըչէր.

«Անցի՛ր տեղը, անուշիկ,
Անցի՛ր տեղուդ, նօնօշիկ,
Հա՛, սիրելիս, հա՛, հոգիս,
Ալ չըլլա՛յ որ րորոսքիս...»
Ոյսպէս հանդարա՛ան չէր յոգներ, չէր մաշուեր,
Եւ ո՛վ հըրաշք, գեր ընաիր,
Մեծ վարպետի անուշ ձայնին ունկընդիր
Հիւանդ անդամն իրեն տեղը կը քաշուէր:
Լօգմանն ունէր աշակերտ մը միշտ հետին
Որ սորվելով արուեստը իր վարպետին՝
ինքնազրութիւնի պիտի գործէր:
— Գհա՛, կ'ըսէ, ամէն վէրքիր ու խոցեր

Դուն րըժըշկէ՛ ու բուժէ՛,
 իսկ քու խելքէ եւ ուժէ
 երբ վեր բանի պատահիս՝
 Դիմէ ինծի, չըլլայ երբեք երկրայիս։
 Աշակերտը կ'երթայ գործել առանձին
 Հետեւելով իր վարպետի ըրածին,
 Զը վախնալով մէկ բանէ
 Մէծ անուն մը կը հանէ։
 Օր մը կըրկին երբ իրէն
 Աղետավէ նեղուող մէկը կը բերեն,
 Չեռք առնելով սուր գանակը իր անդին
 Կը ճեղքէ փորն հիւանդին,
 Դուրս կը քաշէ աղիքներն հաստ ու բարակ
 Եւ արագ
 Կարելէ վերջ փըտած անպէտ, վատ մասը՝
 Կը կրկնէ իր հին գասը.
 «Անցի՛ր տեղըդ, անուշըս,
 Անցի՛ր տեղըդ, ա՛, նուշըս,
 Հա՛ սիրելիս, հա՛ հոգիս,
 Սլ չըլլայ որ բարբոքիս»։

Բայց այս անդամ օգուտ, չըներ ամէն ջանք,
 Անուշ խօսքեր, անուշ լիզու, աղաչանք,
 Աղիքն երկար դուրս կը թափի ու կ'ուռի
 Ջուրերուն պէս Արազ գետին ու Քուսի։
 Այս առաջին անդամը
 Կը պատահէր, որ այդ հիւանդ անդամը
 Բժմուստացած՝ չէր ուզեր ձայնը լըսել,
 Այլ՝ համբաւին մուր քըսել։
 Կ'անցնին ժամեր, խեղճը ի զո՞ւր կը շտապէ,
 Կը չարչարուի, ինքինքը կը կշտամրէ։
 Լուր կ'ուղարկէ իր վարպետին ճարահատ
 Որ գայ սըրբէ իր ճակտէն այս չար արատ։
 Լոգմանն իսկոյն կը հասնի հոն աշխուժով,
 Քըննելէ վերջ մէծ ուշով
 Երբ կը տեսնէ թէ սիրուելու մի բան չէ
 Կը բարկանայ, կը հարուածէ, կը կանչէ.
 — Անցիր տեղըդ, գո՞ւն անպատկա՛ռ, աներե՛ս,
 Ի՞նչ խեռօրէն գըլուխըդ վեր հաներ իս,

Քաշուէ՛ տեղըդ, շուտ զընա՛,
 Թէ ոչ ոտքիս տակ կը ճըգմեմ անխընայ. . .»
 Միծ վարպետի ահեղ ձայնէն կը գողայ
 Աղիքն ըմբոստ և իր տեղը կը սողայ։
 — Ասկէ վերջը, կ'ըսէ, աղատ գուն գործէ՛,
 Մնուշ լիզուով նախ փորձէ՛.
 Թէ որ լըսեց՝ շատ բարի.
 Իսկ երբ տեսնես թէ գըլուխն իր կը ցըցէ
 Փոխան խօսքի ու բառի
 Մինչեւ անդամ դուն ծիծէ,
 Որովհետեւ մարգիկ աս հին առածէն
 Փորձառութիւն առած են,
 Թէ՝ կը լըսէ անուշ մարգը ականջով,
 Իսկ յամառը ծեծով, թուքով ու կանչո՞վ. . .»

ԵՐԿՈՒ ԳՈՂԵՐ

Դեռ լուսինը նոր կը սքօղէր
 Սարին ետեւ։
 Կէս գիշնր էր։ Երկու գողեր
 Ճարսպիկ, թեթև
 Օդտուելով տիրող մութէն՝
 Լըսիկ, անձայն
 Մատուսի մը լուսամուտէն
 Ներս սահեցան։
 Պահարանին ու վերնատան
 Գոյքերը լաւ
 Հաւաքեցին ինչ որ գըտան։
 Մէկը երաւ
 Ապա սեղան։
 Միւսն ահով գոչեց խկոյն։
 — Ա՛յ անպիտա՞ն,
 Կօշիկներով բե՞մ կ'ելլես գուն»։

ՊՍԿԵՑԱՄԵՏԷԿԸ

Իշխան մը նըստած իր ձին փառաւոր
Ուրիշ քաղաք մը կ'երթար հետաւոր՝
Երբ սայթաքելով յանկարծ սրմբակը
(Գիւղի մը մօտիկ, լեռներուն տակը)
Ինկաւ ու փըշեց հէք ձին իր շունչը:
Գիւղացիները թողած վար ու ցան՝

Իշխանին շուրջը
Շուտ հաւաքուեցան։
Գիւղն էր աղքատիկ

Չունէր ջորի մը կամ ձի մէկ հատիկ։
Դեռ շատ ճամբար կար,
Ոտքով երթարու հընարը չըկար.
Զիտւն համեսր խկոյն վերցուցին
Քոստ իշու մը վըրայ բնացուցին։
Իշխանը ելաւ նըստեցաւ վըրան
Իշուն զըռզըռան։
Գիւղացիները շարքով ու կարդով
Ճանապարհ զըրին պատուով ու փառքով։
Սակայն մեր քոստ էշն երբ իր վըրան
Տեսու այսպիսի ոսկեզօծ փարսն,
Երբ տեսու իր գէմն ելլող էշերու
Քաշուիլ հեռու,
Անցած մայիսին
Երբ զինքը ծեծող կաղիկ-Օնէսին
Դողալն ալ տեսու։
Միծաղը ըրոնել ը կարողացաւ,
Սկանչներն երկար տընկած ու սըրած՝
Կուշտ մը զըռզըռաց.
— Լըսեցէք, էշեր, լըսեցէք, մարդիկ,
Զըլլայ իրար հետ ա'լ մենամարտիք,
Գիւցէք, իշխանն եմ ևս այս գիւղակի,
Գիւցէք, կը սպաննեմ ևս ձեղ ուղղակի...»
Եւ զըռզըռալով մեր էշիշխանը
Երբ հասաւ քաղաք՝ խօթեցին խանը,

Ոսկեփարանը վրայէն տռին,
Նաեւ առջեւէն թարմ խոտն ու գարին,
Ճենճոտած քուրջը վրբան նետեցին,
Զըռոցին համար լաւ մը ծեծեցին։
Բերցուցին ծանըր, ծանըր բնաները
Քըշեցին նորէն դաշտ ու լեռները...»

ԹԱՂԿԱԶԱՐԴԻ ԱԽԵՏԱՐԱՆ

Ժամու մը, երկու տէրտէրներն էին
Տէր-Ղաղարոսը և Տէր Եսային։
Վախճանեցաւ խեղճ Տէր-Ղաղարոսը
Մէծ-պահքի կէսին, և զըրին փոսը։
Երէցին Անհան։
Մընացած մինակ, անտէր, անպաշտպան,
Սուրբ Ծաղկաղարդի տւագ կիրակին
Ժամ գընաց տըխուր, սըրտով լալազին։
Առջին զըրակալ,
Երկու քովկը երկու մոմակալ՝
Մէր Տէր-Եսային սեղանի վըրան
Կը կարգար մեղմիկ Սուրբ-Աւետարան,
Յիսուսի հըրաշքն ու զօրութիւնը,
Ղաղարի մահը և յարութիւնը։
Մէջ մըն ալ յանկարծ մօրուքը ալնկեց,
Խըսպոտ ու զըմիսմ ձայն մը արձակեց.
«Ղաղարոս մեռաւ, և ես ուրա՛խ ևմ...»
Երէցին-Անհան, օ՛, կըրակ կըրած՝
Վերնատունէն վար յանկարծ պուպուաց.
«Խն՛նդ Տէր-Եսայի, ուրախ ես հարկա՛ւ,
Ղաղարոս մեռաւ,
Հիմակ առանձին
Ծուխուրը բոլոր քեղի՛ մընացին»։

ՍԽՏՈՐԴՈՒՇԸ, ԹԱԿՆ ՈՒ ՇԵՐԵՓԸ

Թաքա-թաքը, թաքա-թաքը
Փայտէ թակը
Կ'ելլէր, կ'իջնէր մէջը ուժգին
Սըխտորգուչին,
Ու կը ծեծէր սըխտորն հոտած՝
Երբ բորբոքած
Զայնց Գուշը. «Անպիտան թակ,
Դուն դետնին տակ
Անցնիս, որ միշտ ուր չես, ուր ես՝
Քէշ կը բուրես»:
— Գարշահոտը դուն ես, ապուշ
Սըխտորի գուշ,
Ամէն տաճն, այս, անըղգամ
Գարշանք կը զգամ՝
Երբոր կ'իջնեմ ես քու տակը...»
Գոչեց թակը:
Դրդանոցի յանկարծ մէջէն՝
—Պարապ վէճէն—
Եկրեփն ըսաւ. «Ի՞նչ կ'իմանաք,
Այս Գուշ ու թակ,
Կը կարծէք թէ հոտ կը բուրէք.
Դուք մաքուր էք,
Բայց նայեցէք ո՞վ կայ հոտ տեղ,
—Սըխտո՞րն հոտեղ»:

* * *

Գիտէ՞ք որքան
Քըսու, հոտած սըխտորներ կան
Մարդկանց ալ մէջ.
Ճանչցէ՞ք զանոնք, — կը իւն ու վէճ,
Որով մարդիկ կը խաթարին.
Կը գաղարին...

ԴԺՈԽԱՅԻՆ ԴԱՏԱՍՏԱՆ ՄԸ

Դըմոխային կըրակներու, բոցերու,
Վիշապներու, օձերու
Թագաւորը Բէնզզերուզ
Իր բերանով բոցարուխ
Արձակելով ամէն կողմը հըրաման՝
Հաւաքած էր իշխանները իր համայն,
Տեսնելու գատ, գատաստան
Մեծ գողի մը մարդասպան:
Սագայէլներ, սատանաներ այդ անչէջ
Անմարելի բոցին մէջ
Երստած, կեցած՝ կը վիճէին խառն ի խուռն:
Երկար-Պոչիկ Սագայէլը ձայնով բուռն
Կ'առաջարկէր նետել կուպրին կարասը:
«Մեր կըրակի մեծ թասը
Գընենք գըլխուն»Կաղ-Մատանան կը պսաւը:
—Հաւած կապար թափենք չարին բերնէնվար,
Կ'աղաղակէր Մեծ-Փորը,
—Զէ՛, ի՞նչ կ'ըսէք, ձըգենք մերին եփ հորը,
Կամ խաչելու տանինք մեր տաքնիքը»,
Կ'ըսէք Կաղիկ-Զաղիկը:
Վլշապ-Օձը՝ «ոտքէն կախենք» կը կանչէր,
Ամէն կողմէ մէկ մէկ ձայներ ու կանչեր:
Զէին կրնար վերջնական
Որոշում մը տալ սակայն:
Կոտրած-Կոտոշ ծեր սատանան իր տեղէն
Վեր ելելով՝ բացաւ բերանն հըրեղէն.
Աղմուկ, պսաց, ժրխոր ու ձայն
Անմիջապէս գաղարեցան:
Դըմոխային սըրահը մեծ
Խոր լոռութիւն մը ափրեց,
«Լաւ իմացէ՞ք թէ բոլոր ձեր
Առաջարկած պատիմները զանազան
Սովորական շոտ մեղմ բաներ են սովորին:
Կըրակն ի՞նչ է, լոկ մարմինը կը վառէ.
Այդ պատիմը արկար մարգոց համար է:
Կարմիր-թասը՝ լոկ խելքին է որ կ'իջնէ,

Անխելքներու այդ յատկացուած պատիմն է:
 Տաք բաղնիքը մինակ մորթը կը խաչէ,
 Այդ՝ ամէն մարդ կը քաշէ:
 Նետել կուպին կարասը՝
 Պատիմներու էն թեթեւն է, պականը:
 Կուզե՞ք գուք մեծ պատիմ մը տալանպատճառ, —
 Կին մը տուէ՞ք անըզզամ՝ ու անպատկառ.
 Մարդոց համար չըկայ տակէ մեծ փորձանք»:
 Դըմոխքն հիմէն տուաւ ուժեղ արձագանդ,
 Կըրակները դուրս ցայտեցին ափերէն՝
 Խըլացուցիչ «Կեցցէ»ներէն, ծափերէն:
 Խօսքեր, վէճեր վերջացան,
 Որոշեցին ու վըճուցին միաձայն՝
 Պատիմներու սարսափելին, —
 Մեղաղրեալին
 Զարկին ճակախն սեւ կընիք,
 Իսկոյն տուին չար անըզզամ մէկ կընիկ...

ԳՈՐԾՆ ՈՒ ՇԵՐԵՓՈՒԿԻՔ

Գարնան ատեն,
 Հեղեղատէն
 Սրագավազ
 Գորտ մը զըլուին իր ազատեց
 Հազիւ հազ,
 Կառչերով մէկ յաղթանգամ, մեծ
 Կաղնիի հաստ արմատին:
 Իր հէք տատին
 Այսպէս շուար վիճակէն
 Վախցած, չորցած բերնին թուքը՝
 Երեկուկը
 Հարցուց քովի լընակէն.
 — Ի՞նչ կայ, Տատիկ,
 Որ չորս տոտիկ
 Այդ արմատին կառչեր ես: »
 — Թոռնիկ, ըստ գորտը, թէ ես
 Պինդ չը սըռնեմ արմատը,
 Մեր սա կաղնին՝ հեղեղատը
 Պիտի քըչէ ու ատանի.
 Տէ՛ս, վախէն կը տատանի: »

ՆԱՊԱՍՏԱԿԻ ԴՐԱՆԱՊԱՆ

Առիւծն ահեղ
 Իր փառահեղ,
 Մեծ պարատին կարգեց անբան
 Նապաստակը՝ գըսնապան:
 Նապաստակը երկչոտ, տըկար,
 Խոնարհ ու հեղ,
 Որ գորտերէն խակ կը գողար,
 Երրոր այսպէս
 Բարձըր փառքի արժանացաւ,
 Նախկին վիճակն իր չուտ մոռցաւ,
 Դարձու հըպարտ ու ահաւոր
 Մէկ բռնաւոր:
 Ճագար, այծեամ, նոյնիսկ եղնիկ
 Ու կապիկ
 Կարո՞ղ էին առանց իրեն
 Հըրամանին
 Ներկայանալ թագաւորին:
 Գաղաններէն՝
 Արջը, վազրը, յովազը,
 Փիզը, ինձն ու վարազը
 Ատեն տուեն
 Դողգալով կը մըտնէին պալատէն:
 Անոնց առաջ
 Մեր սէզ ու քաջ
 Դըսնապանը կը սննքա՛ր:
 Ու բորբը սարսափահար
 Կը խնդրէին հըրաման
 Նապաստակէն գըսնապան,
 Ու կ'ըսէին իրարու
 «Երր ծառան է այսքան անդութ,
 Խիստ ու կոպիտ, Տիրոջ ահէն
 Աստուած պահէ՛ մեղ հեռու,
 Մեր խնդիրն է անօդո՛ւտ»:
 Բայց ի՞նչ զարմանք երր Արքայէն
 Պատկանելի, յաղթանգամ
 Կը լըսէին այս անգամ
 Բարի, հեղ ու
 Բաղցըր խօսքեր ու լիզո՛ւ:



ԼՃԱԿՆ ՈՒ ԱԹՈՒՅԿՆ

Չորի մը մէջ լընակ մը կար
Զինջ, մաքուր,
Որուն՝ առու մ'աղտօս կու գար
Թաքթաքուր
Կը խառնուեր: Լիճն անարատ
—Այ Առու,
Բաւ, ինձմէ հուէ դուն չատ,
Շատ հեռու,
Զէ՞ որ ջուրըս կը կեղտոտես»,
Առուն դոչեց զայրացած.— Ե՞ս
Սներե՛ս,
Կը կեղտոտեմ. իմացի՛ր դու,
Ակերէն
Կազմուած եմ՝ որ լեռներու
Տակերէն
Ինչպէս փայլուն, զինջ հայելի
Կը վաղեն»:
— Ինձ համար չէ փափաքելի
Մէկ տահն
Գիտնալ, արդեօք ուրկէ՞ կու գաս,
Կամ որո՞ւ
Զաւակն ես դուն: Լաւ գիտցիր աս,
Ո՛վ Առու,
Բաւ չէ ըլլաս զինջ ծընողաց
Լոկ որդին,
Երբոր քեզմէ տիզմէր նեխած
Կը յորդի՛ն»:



ՄԱՏԵՎԱԾԱՐ ԱՐԱԶԻ

- Թիւ 1. „Հայեւմբացական ազգեցութիւնները ռումին
հարտարապետութեան վրայ“, Կ. Պալ, 1933 Դին 25 լէյ
- Թիւ 2. „Տարեգիրք Արագ“, Ա. տարի, 1933 „ 100 լէյ
- Թիւ 3. „Կիլիկեան Հայաստան“, Ն. Եօնկա „ 100 լէյ
- Թիւ 4. „Բերթուածներ“, Միհայիլ Էմինէսքու „ 20 լէյ
- Թիւ 5. „Կէս-մասացածները“, Միհրան Տէրտէրեան „ 40 լէյ
- Թիւ 6. „Տարեգիրք Արագ“, Բ. տարի, 1934 „ 100 լէյ

ԳԻՆ 40 ԼԷՅ

Սահմանական դիմել

Rédaction du journal „ARAZ“
14, str. Piator Luchian, Bucureşti